

նայութեան եւ վարդապետութեան աստիճան շնորհեց սուրբ Յակոբեանց տաճարին մէջ ի ներկայութեան ժողովրդոց . ուր ներկայ էին նաեւ Աթէնքի տէրութեան մեծապատիւ հիւսպատոսը , քանի մի յոյն կարգաւորք և

իրենց մեծ ուսուցմարանին գլխաւոր դասատուն : Արարողութիւնը խիստ փառաւոր էր և ինքը Արքազան Պարիարք Հայրն էր ժամարար : Իսկ յիշեալ եօթն սարկաւազունք հետեւեալներն են .

- |          |          |             |            |                   |
|----------|----------|-------------|------------|-------------------|
| Սարկաւազ | Սարտիրոս | Սալղարացի , | որ կոչեցաւ | տէր Վարդան :      |
| ”        | Գրիգոր   | Երզնկացի ,  | ”          | տէր Սիրաիչ :      |
| ”        | Պօղոս    | Վանեցի ,    | ”          | տէր Սեսրովլ :     |
| ”        | Խաչատուր | Նարեկացի ,  | ”          | տէր Թովմա :       |
| ”        | Գրիգոր   | Արապկերցի , | ”          | տէր Թադէոս :      |
| ”        | Խաչատուր | Սալաթիացի , | ”          | տէր Բարդողիմէոս : |
| ”        | Ռափայէլ  | Պօլսեցի ,   | ”          | տէր Սատթէոս :     |

— Եւստանգաւորաց Դպրոցին համար կարինէն խրկուած և ընդունուած աշակերտացուի վկայութեան գիրը , զոր տուած է ըստ սովորութեան Ս . Աթոռոյս յարգոյ բժիշկը , կը փութամք հրատարակել :

ԹԻՒ 11 .

Ամենապատիւ Արքազան Հայր : Ըստ հրամանի Ձեր բարձր Սըրբազնութեան և ըստ կանոնի Աթոռոյս՝ կարնեցի Արշակ Յովասափեան Եւստանգաւորաց Դպրոցի աշակերտացու նորեկ պատանին ըստ բժշկականութեան քննելով՝ կատարեալ առողջ վիճակի մէջ գտայ . ամենեւին ժառանգական և ստացական ախտ և բնական պակասութիւն մը չունենալուն վկայելով կ'ստորագրեմ :

1866 Ապրիլ 17 . Գ . ԱԻԵՏԻՍ  
Ի Սորբէ Երոստաղէ՛՛ : Ս . ՏԵՊԵՃԵԱՆ

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ

ՀԱՐՅՄՈՒՆԻ ԹՈՒԱԲԱՆԱԿԱՆԻ

Թուաբանութեան կամ համարողական գիտութեան մէջ խիստ ան-

ուանի եղած է իւր դարուն նկատմամբ՝ Անանիա վարդապետը Շիրակացի , որ իններորդ դարուն մէջ ծաղկեցաւ . և այս գիտութիւնս սորվեցաւ ի Տրապիզոն Տիւքիկոս յոյն հռչակաւոր թուագէտին քով : Անանիա երբ զարմանալի կերպով մի յառաջացաւ համարողական ուսման մէջ , սկսաւ իւր ընտիր տաղանդները գեղեցիկ երկասիրութիւններով ծանօթացնել ազգին՝ յօրինելով Յաղագս երկի կոչուած աստեղագիտական գիրքը . Յաղագս լատինացի և կոչուած անունով համառօտ ծանօթութիւն մի Աստուածաշունչ գրոց մէջ յիշուած եւ Հրէից ժամանակ գործածուած չափերուն և կշիռքներուն վերայ : Բայ ի այս աշխատութիւններէն եւ վարդապետական ծառերէն՝ որոնց վերայօք չէ մեր խօսքը , ունի ուրիշ մանր գրուածքներ եւս համարողութեան վերաբերեալ , Յաղագս կարգման համարողութեան և կերպից կարգման անունով , որոնք անշուշտ ազգին նորահասակ տղոց գրգիռ մի տալու համար նոյն գիտութեան հետեւեւելու , զուարճալի հարցմունքներով զանազան օրինակներ մէջ կը բերէ՝ թողլով անոնց լուծումը իւրաքանչիւր կարգացողին : Սենք եւս սոյն նպատակաւ՝ ազգա-

յին դպրոցներու համարողութեան դասու աշակերտաց ճաշակներն գրողու ելու գիտամամբ՝ նոյն գիտնական վարդապետին հարցմունքները Հանդէսիս միջոցաւ կ'առաջարկեմք, անփոփոխ պահելով իւր գրիչը, որ միանգամայն կրնայ օրինակ լինել պարզ և մարուր հայկաբանութեան :

Հարցումն Ա.

Այսպէս լուայ ի հօրէն իմմէ, եթէ ի ժամանակի պատերազմացն Հայոց ընդ Պարսս, սաստիկ քաջութիւնը լինէին իկամսարականէն Օլաւրակայ, որպէս թէ ամսօրեայ աւուրբք երկցս յարձակեալ ի վերայ զօրացն Պարսից : Եւ հարկանէր յառաջնուն մն զկէս զօրուն . եւ ի հետմտեալ՝ հարկանէր յերկրորդուն ըզչորրորդ մասն զօրուն . եւ յերրորդուն՝ զմտասաներորդն . և մնացեալքն անկանէին փախստեայ ի՛Նախաճաւան՝ թուով երկերիւր ութսուն :

Արդ, պարտիմք և մէք իմանալ մնացելովքն, եթէ յառաջ քան զկոտորումն ո՞րչափ էին :

Հարցումն Բ.

Այր մի յիմոց մերձաւորաց գումարտ լեալ ի Մահլ, եգիտ մարդարիտ շահաւոր . և դարձեալ ի տուն և հասեալ ի Գանձակ, վաճառեաց զհասարակ մարդարտին զհատն յիսուն դրամ : Եւ եկեալ ի՛Նախաճաւան, վաճառեաց զչորեւոր (զչորրորդ) մասն մարդարտին՝ յեւթանասուն դրամ զհատն : Եւ հասեալ ի Գուին, վաճառեաց զերկոտասաներորդ մասն մարդարտին զհատն յիսուն դրամ : Եւ մինչ ի Շիրակ առ մեզ եկն, և ունէր մնացեալ մարդարիտս հատս քսան և չորս : Արդ գիտեա մնացելովքն, թէ ամենայն քանի մարդարտն է, և կամ քանի դրամ գինք մարդարտին :

Սէ : Լագարդի մարտիմ էմ և ոչ պարսկանի :

Թագաւորին մէկը սեղանը կերակուր կերած ժամանակ սովորութիւն ունէր որ իւր մտերիմ խորհրդականներն ալ չորս կողմը նստած կը խօսակցէին : Օր մի երբ պատնջանէ (փաթլիճան) կերակուր բերին, թագաւորը պատառ մի անկէ ուտելով սկսաւ գովել՝ ու ըսել թէ ի՛նչ ազնիւ կերակուր է : Մտերիմներն ալ պատասխանեցին, այն տէր թագաւոր, պատնջանը ազնիւ բան մի է և ընտիր կերակուրը կ'ըլլայ, և մարդոյս շատ օգտակար է : Միջոցը քանի մի օր անցաւ, դարձեալ ճաշու ժամանակ պատնջանէ կերակուր բերին սեղան : Թագաւորը պատառ մի առնելով սկսաւ երեսը թթուեցընելով ըսել, թէ այս ի՛նչ գարշելի կերակուր է, ամենեւին սիրած չեմ : Իւր մտերիմներն ալ իրեն հետ սկսան պարսաւել զայն ու ըսել՝ թէ ամենեւին կերակուր ըսելու տեղ մի չունի, և թէ անհամ ու մարդոյս մնասակար կերակուր է : Թագաւորը զարմանալով դարձաւ ըսաւ . ի՛նչ զարմանալի մարդիկ էք դուք . անցեալ օր ես գովելուս՝ դուք ալ հետս գովեցիք, ու հիմայ որ պարսաւեցի, դուք ալ կը պարսաւէք, մնասակար է կ'ըսէք, դուք ի՛նչպէս մարդիկ էք, որ ամենեւին անկեղծութիւն ու մտերմութիւն չէք ցուցըներ : Ասոր վերայ դարձան ու ըսին թագաւորին . Տէր արքայ, մենք պատնջանի մտերիմ չեմք, այլ թագաւորի մտերիմ եմք : Այս պատասխանը թագաւորին ծիծաղը շարժեց :

Այս տեսակ մտերիմներ անպակաս են աշխարհիս մէջ, որոնք մարդոյս